

## ԿՐՈՆԱԿԱՆ

ԽՆՉՈՒ ՆԱԲԵԿԱՑԻ ՄԸ ԶՈՒՆԻՆՔ ԱՅՍՈՐ

Բ.

Նիւթապաշտիկ այս զգացումները եթէ ուրիշ ժողովուրդները կ'ընեն անտարբեր և բռնթ՝ ոգեղէն իրականութիւններու նկատմամբ, մեզ կը վերածն յուսահատ և նկուն խլեակներու, վասնզի մինք կորսնցուցած ենք այն բոլորը, հայրենիք, անտեսական, պետութիւն, որոնք կրնային մեր միթարանքն ու փրկութիւնը ըլլալ և վիճակակից ընկել մեզ բախտաւոր ժողովուրդներու: Անշուշտ մեծ և անփոխարինելի է վերոյիշեալ պաշտպան սուրբերու գերը, սակայն առանց անոնց ալ ժողովուրդները դեռ կրնան զգալ իրենց միութիւնը և մզել գոյութեան կոիւր չարունակելու համար մեալ իրենց արժէքի և մեծութեան թափերուն վրայ:

Ժողովուրդի մը կեանքին սկզբունքը և իր ոյժին և մեծութեան գաղտնիքը նիւթականը չէ և պիտի չըլլայ երբեք. ժողովուրդները չեն մեռնիր իրենց Ֆիզիկական վէրքերէն, այլ հոգեկան: Հերոսական փառքին մէջն ալ սիսալ է զիտել մեծութիւնը ազգերու, եթէ նոյնիսկ ան շինուած ըլլայ այն ազնիւ գուպարներէն, որոնք ժողովուրդի մը ինքնապաշտպանութեան և ազատութեան անառիկ իշձը կը կերպագրեն: Ու մի զարմանաք եթէ ըսեմ թէ ազգի մը մտաւոր ձիրքերն ալ տակաւին բաւական չեն զայն մեծ ընծայելու: Գիտութիւնը, արուեստը և իմաստափրութիւնը ժողովուրդներու, չեն կրնար ընել զինք կենսունակ և գոյ, եթէ չներդաշնակուին իր բարոյական կարողութիւններուն հետ: Ոչ մէկ ժողովուրդ՝ պատմութեան մէջ, չէ եղած իր մտաւոր և հոգեկան յատկութիւններով այնքան բեզզուն՝ քան հին յոյները. բայց անոնք չեղան այն՝ ինչ որ պատմութիւնը կ'սպասէր որ ըլլային, վասնզի անոնց մօտ միտքն ու հոգին մնացին իրարու միշտ անհաւասար. աւելի հետամուտ եղան մշակելու գեղեցիկը՝ քան բարին: Ժողովուրդի մը մեծութեան և տեսականացման զաղտնիքը, փաստը, կը կայանայ այն հայրքին մէջ, զոր

ան կ'ընծայէ ոգեկան արժէքներուն: Իզուր չէ որ ըսուած է, մարդուն արժէքը իր միաք մը ըլլալէն աւելի՝ սիրու մը ըլլալուն մէջ է. մեծ մտածութիւնները սիրուն կը բիլին: եթէ մտքին կարողութիւնները յարգանքով չգիմաւորեն ոգին և ոգեղէնը, կը զտածին: Աննպատակ գաղափարներ, նողկալի երեակայութիւններ և անպարկեշտ տեսութիւններ գայելքի և հսասիրութեան ի խլնդիր, միշտ զուրկ պիտի մեան վսիմին և իրական մեծութեան հրայրքներէն:

Ժողովուրդներ և անհատներ երբ իրենց ներկային մէջ չեն բերեր այս իրողութիւնները, կը մեան գուրս ներկայէն, հետեւ բար անցելապաշտ: Մենք կը տառապինք այսօր գիտակցութեան տագնապէ մը իրը արդիւնք մեր ժողովրդի արկածահարութեան: Այդ արկածին պատճառաւ մեր ժողովուրդինք բնութիւնը ներկայ չէ իր մէջ ամբողջութեամբ: Շատ բան այլափախուած է մեր ներսն ու մեր չուրջը, աւելին՝ հայ հոգին՝ իր խաչելութեան ճամբաներուն, փոխան զօրանալու, նուեազած ու բեկուած է. ահա տարրերութիւնը երէկուան և այսօրուան հայուն՝ և այս՝ աւելի տիսուր է մէկի պարտադրուած սպանդէն: Անոր համար այսօրուան մեր ժողովուրդին օտար կը մեան պատմութեան մէջ իրականացած իր պապերուն առաքինութիւնները: Որքա՞ն բան պիտի աւելինար մեր մէջ, եթէ մենք ունենայինք զիտակցութիւնը, ներկայութիւնը և մասնակցութիւնը մեր անցեալին, իր ներկային մէջ ամբողջ ընելու համար հայ Սփիւռքը:

Ազգերու կեանքին մէջ յաճախաղէպ են այս կարգի աղէտներ, մահացումներ, սակայն վտանգը կը մեծնայ, երբ անոր կը յաջորդէ անզգածութիւն և անգիտակցութիւն: Բնական մահն է այս, ոչ ոք կինայ զայն արգիլել, եթէ հոգեկան նոր ուժեր չըխին իր ընդերքներէն ու չվերընձիւղեն զինք բողբոջ առ բողբոջ և ոստ առ ոստ:

Մեր իւրաքանչիւրի հոգիին մէջ այսօր ճակատագրապաշտութիւն մը կայ, և ժողովուրդի մը ճակատագրապաշտութիւնը իր պատմութեան մեռած մասն է: Այս զգացումն է պատճառ որ մեր ժողովուրդը կը ոպասէ ինքզինքին, առանց ինքզինքը յայտնաբերելու ճիղին, ինքզինքը ճանչնալու և կառուցանելու հերոսութեան:

Քիչ չէ թիւը անոնց որոնք հայ ժողովուրդի այս ինքնալիքամբ պատճառը կը նկատեն հայ մտաւորական դասակարգի զաղափարական տարրերութիւնները, ոխերը, կիրքերն ու սխալները։ Մեծագոյն պատճառը մեր ժողովուրդի գժրախոսութեան կը կայանայ այն լքումին մէջ՝ զար կը փորձէ մեր մտաւորականութիւնը տարբներէ իվեր, արհամարհելով հոգեկան այն արժէքները որոնք հայ ժողովուրդը կ'ընեն հայ ժողովուրդ և տարրեր ուրիշներէն։ Այն նմանութիւնը որ իւրաքանչիւր հայան ներքին վարդանն է, Նարեկացին է, Անդրանիկն է, անոր ներքին հերոսութիւնն է, Լեզուն է, երաժշտութիւնն է։ Եթէ մենք բաժնուած ենք յարանուանական, կուսակցական եւ նոյն իսկ հայրենակցական հակադիր ճակատներու, տառը պատճառը այն է, որ հայ անձը վասահութիւն չունի ինքն իր վրայ, ու կը յանձնէ ինքզինքը ուրիշներու։ Մեր փրկութիւնը կը կայանայ այն զգացումին մէջ, երբ անձնիւր անհուտ ժամանակը եկած նկատէ հաւաքիլու իր ուժերը ու բերէ իր մասնակցութիւնը հայ ժողովուրդի ամբողջականութեան։ Երբ բուլոր հայերը զգան այսպէս իրենց ճակատագրի ընդհանրութիւնութիւնը, այն ատօն իւրաքանչիւր հայ պիտի ըլլայ հաշտ ինչպէս ինքզինքին նոյնպէս նաև իր ամրողջութեանը հետ, և անկէ վերջ միայն ան կրնայ կատարել իր պարտականութիւնը իր ազգին և մարդկութեան նկատմամբ։

Հայ ժողովուրդի ներկայ գիտակցութիւնը գժրախոտ զիտակցութիւն մըն է, ուրովհետեւ տարիներէ իվեր ան կը դիտէ իր կեանքը՝ այդ կեանքէն գուրս հայեկէ մը կարծես։ Անշուշտ այս գիտակցութիւնը կը բախի նաև իր սեպհական անկարողութեան և արտաքին արգելքներու և սպառնալիքներուն, բայց չաճիր անոնց գէմ։ Մեր խօսքը չի վերաբերի անոնց՝ որոնք մաս չունին հայ ժողովուրդէն, այսինքն կորսնցուցած են իրենց հաւատքը, ու բաժնուած՝ հայութիւնը կոչուող ամբողջէն։ Այլ անոնց՝ որոնք այժմէականութեան վերածել կը ջանան մեր յօյուը, մեր իրաւունքները և մեր արժէքները, մեր սէրը և մեր հաւատքը, և կ'ուզեն շարունակել մեր պատմութիւնը իր ստեղծագործ ու փառաւոր էջերուն վրայ, մեր մարտիրոսագրութիւնը որ զմեզ կա-

տարելութեան տանող ճամբան եղած է իր կամքով, իր զօրութեամբ և հորերով, մեր գրականութիւնը որ մեր հաւատքին մաքուր սոկին ու արձաթն է եղած իբր արգաղիք նուէր մեր իտէալի առարկային, մեր երազին։

Այս ընդհանրացութերէն վերջ թերեւ ընթերցողը ինքզինքը զանէ անհաղորդ մէր յօդուածի վերնագրին, ըլլան մարգեր որոնք այդ վերնագրիը ուզեն հասկնալ իր արտաքին թեղագրանքին մէջ։ — միսափք և քնարերգակ մենք բանաստեղծի մը պակասու։ Մեր վերլաւծումները յատակ կերպով կը դժին մեր մտածումին եզրերը։ Մեծ բանաստեղծ մը, մեծ գէմք մը, մեծ գործիչ մը քիչ անգամ երկինքէն է ի՞յնան պատրաստ կամ մրակտուր։ Ան միշտ համագրութիւնն մըն է։ Ամէն անգամ որ վերը ժխտապէս դիտուած իրողութեանց փախարէն գրական մշումներ, բխումներ ներդաշնակ կերպով կը միանան ցեղացին զանդուածի մը ընդհանրու բնագրներուն, ոչ սինքն անոր ողեզգէն յօրինուած ութեան, բաղդ կայ որ թերթու գան այդ համադրութիւնը իրենց վրայ խացնող յատկանչական անձնուորութիւններ։ Հայրապետ, քերթող, սուրբ, զօրավար, խմաստակը, կարձ տիպարը որ փարոսի նման կը կենայ ընդմէջ չըջաններու, լուսաւորելով՝ անցեալին չափ՝ ապառնին։ Ու այս տարօրէն ճիշտ է, օրինակի մը համար, Դրիդոր նարեկացիի վրայ։

Ոգիի միւսութենէն կը ծնին գէնքի, բազուկի և գըչի բոլոր մեծութիւնները։ Յարանուանական, կուսակցական է ժողովուրդը՝ երբ այդ ողիով լեցուած չէ։ Առանց այդ տիրական զգացումին, գոյութիւն չունի արեան և ճակատագրի միւսութիւն, կրօնի և լեզուի նոյնութիւն, առանց անոր կան հօակեգրոն անհատներ և աղանդամիտ զանդուածներ։ Պակասաւոր է և անով անարժէք գրականութիւնը երբ ինքնայայտնութիւն չէ ամրողջ ժողովուրդի մը, երբ անոր մեծ թեարախումներուն և ճառագայթումներուն լոյսն ու ձայնը չունի։

Ե. Ժ. և Ժ. գարերը որոնք մեր մտքի ու հոգիի գագաթումները եղան, զրական ճարտարապետական և նկարչական իրենց երեսներով՝ չըջաններ էին, ուր քրիստոնէական տիրող ողեկանութեան հետ՝ հաշտ

ընթացած էն յեղային ընդունակութիւնն ները և ժամանակի տուրքերը։ Վերոյիշեալ շրջաններուն մէջ, քաղաքական, կրօնական եւ ընկերային կեանքը անջատուած երեսներ չեն, եւ չնորհիւ այդ միացեալ խորհուրդին է որ կը ծնին մարգարէներ, քերթողներ եւ մոգերը ժողովուրդներու։ Վասնզի գիր, ազգային ինքնուրույնութիւն, տաղանդ, հող, ժամանակ և ասոնց նման բաներ ամէն ատեն գոյ են, սակայն եթէ չըլլայ այդ բոլորը նպատակի մը և միութեան մը տանող ոգին, անոնք կը մնան արժէք-կերպեր։ Ժողովուրդները կ'ըստեղծեն, այսինքն կ'ապրին այդ բոլորէն վեր բանով մը, որմէ կախուած էն այդ բոլորին գոյութիւնն ու յաւերժացումը։ Առանց զանոնք սնուցանող և ապրեցնող ոգիին, որով կը լեցուին բոլոր ձևերը, դէմքերն ու դէպքերը, ոչինչ կարելի է իրագործել ժողովուրդներու կեանքին մէջ։ Եւ պատմութեան մեծ արժէքներու երեսումը, վերանորոգութեանց յանկարծական յայտնարերումը արդիւնք են այն ներքին միութեան, այն տիրական չունչին որ քառոր կը կերպարանաւորէ, և անջատուած մասերը կեանքի կանչէ։ Որքան ատեն որ մեզի պակսի այս միացնող հոգին և նմանութիւնը, մենք կը մնանք զուրկ նարեկացիներէ։ Վասնզի անհատները անձնաւորեալ արտայայտութիւններ են զիրենք ծնող յեղին և ժամանակի ոգիին սեռն և սերտ միացման։

Ինչպէս ըստինք, մեծութիւնները կը կարօտին ընդերկրեայ խուլ ձգտումներու պատրաստութեանց։ Ըսել թէ ոսկեդարեան մեր գեղեցիկ լեզուն իր հրաշալի ճարտարապետութեամբ զործն ըլլայ ափ մը մարդոց կազմակերպած և հետապնդած նպատակներուն, պիտի նշանակէր շատ բան զեղչել արուեստներու հիմնապայմանը կազմող նախատարրերէն։ Եւ դարը ինչպէս ժ. ժԲ. և ԺԹ. դարերը մեր ժողովուրդի պատմութեան մէջ, մեզի կ'ընծայէ այս մտածումին գեղեցիկ մարմնառութիւնները իրարմէ տարբեր երեսներով, բայց խորքի և անցեալի նոյնութեամբ։ Ցեղին հոգին է միշտ անմահ ընդունարանը, տնկարանը և արդանդը ուր պիտի աւաղանուին և սաղմաւորուին շրջապատի, արեան և երազի բիւրազան ազգեցութիւնները, հազնելու համար կերպարանքը ուր մեզի կը տրուի ճանչ-

նալ ժողովուրդ մը։ Կը հաւատանք որ Նարեկացին հինգհարիւր տարիներ առաջ՝ այս ժողովուրդի պատմական դարերուն, հայոց լեզուի արի և չքեզ պատկերը, կայտառ և չքեզ արտաքնացումն է անոր հոգեկան յախուռն որքան ամրակազմ ոճին, եթէ կը ներուի մարմինին, որ հինգհարիւր տարի վերջ, հակառակ իր կրած վէրքերուն գարձեալ պիտի կերպարդէ ինքզինքը, այս անգամ շեշտուած, գերադրուած և զանազանուած ուժգնութեամբ մը՝ ճարճատուն բայց պիրկ՝ բարբարոս ճարտարապետութեան մը մէջ, որով գրուած են Նարեկացին ազօթքները։ Կը հաւատանք թէ խաղաղ ու լայնածաւալ արձակը որ Շնորհալիին և Լամբրոնսացին ազօթքներուն և երգերուն մէջը պալզաջուն գեղեցկութեան հանգէս մը կը գառնայ, դարձեալ այս ժողովուրդին հոգեկան և իմացական կերպարանքները կը նոււաճէ։ Եւ այս նոյնպէս միշտ օրերուն, ուր արեւմտահայ աշխարհաբարը կը ներկայանայ մեզի փափկութեան, նըրբութեան, ուացքի, խանզի և արեան ուրիշ հանգէսով։

Եթէ այսօր մեզի պարտադրուած մեր այս տիրութիւններուն և օտարութիւններուն մէջ, այդ ամենուն պակասն է որ ուշագրաւ կը գառնայ, առանց յուսահատելու սակայն մեր ցեղին անմահ ուժերէն, զայն պէտք է որոնինք այն աններգաշնակութեանը մէջ, որ կայ մեր երազին, մեր արեան, և մեր մտքի ու հոգիի ուժերուն և ձգտութեանը միջեւ։

Այսօր չունինք Նարեկացիներ, բայց ատիկա պատճառ մը չէ որ չսպասենք այդ կարգի մարդոց, որոնք մեզի բերեն վկայութիւնները մեր իրագործմանց, մեր անմահ ապրումներուն, որոնց խորագոյն երակները կուգան մեր երկրէն, մեր կրօնէն, մեր երեն և մեր միաքէն։

Ե. Վ. Տ.

